

## Ե Ր Ա

## ԿԵՐԵՎԻ ՈՒ ՄԱՀՈՒԱՆ



Գերեզմանի մ'ըսպիտակ մարմարերուն շուրջ որ մ'երք  
Կը տրէկի սրբակիր՝

Մանն իր գատարկ աչերով և բերանով ուրուակերպ՝  
Զիս ողջունեց բրջակիր ...:

Բառ — «Նոնեաց ճիւղերուն մեջն դիտե՛ վառ արեան  
Ու մայրամուս կը սահի,  
Քու կեանեգ ուրախ կամ նըկուն, նոզերով լի կամ բերե՛  
Պիտի անո՞ւ նըմանի ...»

Դիտե՛ նոզն որ կազմքւած է ոսկերով անցեալի,  
Անիւններէ եւ տղէ,  
Ու օխնուած է բիբերով, սրուններով տարփալի  
Բայց որ այլեւը նո՞ղ է:

Զիւնասպիտակ բու ձեռքերդ որոնց զգուաննն աղուական  
Արբեցուրիւն եւ անձիր՝  
Պիտի լեցուին սեւ նոզով ... ծաղկեփունջի մը փոխան՝  
Սեզմեն լոկ ա՞փ մը մոխիր ...

Դուն որ աննոց բնուրեան մեջ զիտակցող շետ փնտեցիր,  
Զննեցիր միւս ծով, անսառ,  
Հովերու սո՞յն խսկիմաս հազար բու մեջ ... կարեկիր  
Սիրսրդ նրգեն մ'եր անմար,

Սիրսրդ բոյնի պէս բախուր եւ զուրկ իր բորբ արիւնեն,  
Իւ եղերգին անզիտակ՝  
Պիտի սուզուիր յաւերծող բմբիրին մեջ յուլորկն՝  
Կործանող իբր աւստրակ ...:

Մինչ դուն մեռած պիտ' ըլլաս, բաղցրուրենեն արեւին  
Ալլեւս ոչի՞նչ նաշակես՝  
Նուրեն զոյգեր տարփալի, մարմարներու վրայ նըբին՝  
Պիտի նըստին սիրակեք ...:

Դուն բասուերին տակ կապոյն ուռենիին օրօնուող՝  
Պիտի պառկիս աչերդ փակ՝  
Ու շըտեսնես թէ ինչպէս յիս միջորեն կինաւող  
Սիրոյ ծաղկունն է համակ ...:

Հոն վարն, հույսի ծունկերուն բառած զիւզակն երջանիկ  
Պիտի զարքնու լուսարձարձ,  
Երգե՞ն ակերն յորդահոս ու խայտան ծառ ու ծաղիկ  
Կապոյսին մեջ սիրարբած ....

Բլրակներու կատարեն պիտի ճախրէ՛ նորէն հովն,  
Բուշեն վարդերն ու լելակ,  
Մինչ դուն անօարձ՝ անդոյրին ա'լ ըլլաս հիւրն անվըրդով,  
Մարած, անլոյս իբր երազ ....:

Ուսպեսզի կեանից օրերուդ դեմ չըզաւէ դա՛ռնօրեն  
Ճշմարտութեամբ իր վերջին՝  
Եղծէ՛ ակնարկդ իրածս, ու զայն մեղմիկ օրօնեն  
Թող պատրանեներն նդեմին ...»:

— Ո՞վ ման ըզզաս, ո՞ բնուրիւն, եղերուն զիւրական  
Ո՞վ փոխանցում կեանիներու,  
Ի՞նչ փոյր սիրիմդ անբափանց, եթ մածումս անվարան  
Իբր հետախոյզ օդաչու՝

Կարօներուս, սկրերուս սահմաններէն զուզահեռ՝  
Կը չափէ հունդ ահազին,  
Մինչ յոյզերուս սալին վրայ մուրնը սրտիս զիւզաւէ՛  
Կը կոփէ ձեւն Արուեստին :

Իմ հոգեկան աշխարհիս մեջ ո՞վ անփոյր Անջրապես,  
Կ'առնեն ձայներդ դաշնուրիւն,  
Մինչ մածումս եեզ կուտայ իր ապրումով լուսաւէ՛  
Յոյզ եւ ձգտում վեհագոյն :

Ի՞նչ փոյր մարմինս հայքայուող, լոյս ու մուրի խաղին մեջ  
Բեկանող մասն այդ նիւրի .  
Եթ երազանք անվախնան՝ ենրուածային ո՛ւժ անտէշ,  
Կը դառնայ ուունց յաւերդի :

Իմ մարդկային ակնարկիս պարոյրին մեջ ամփոփած՝  
Գրկեցի ասդն ու աշխարհ,  
Տառապանիս մեկըպահովն իսկեապրեցայ, ո՞վ Ասուած,  
Անմահուրիւնդ կառապար ...:

ՄԱՐԻ ԱԹՄԱՋԵԱՆ

